



40 ՓԲ.

Ը Ա Բ Ա Թ Ա Ր Ե Ր Թ

40 ՓԲ.

Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Երգիծաբանական

Տեղային Մաստեռոս ՏԻՇԱՌԱՅԱՆԱ

Ժ. Տարի Թիւ 35

ՀՅ ՏԱՐԱԹ

Հայոց Դաշտական Խանութիւն

6 Մարտ, 1899

ԲՈՎՈՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- ԶԱՐՄԱՅՐ ԴՊԻՐ. — Քարեկենդանէն ետքը. — Խոհեր :
Ն. — Հիւանդանոցի ճուազահանդէսին ուուշը :
Ա. Յ. ԱՅՎԱՋԵԱՆ. — Նուպար փառայի կեանքէն :
Գ. Փ. — Հա՛, հա՛, հա՛. — Առ Հազար :
Ս. ՄԵԺԱՏՈՒՐ. — Գաւառային կեանքէ. — Մաննօն եւ
Կարօն :
Փետրիւց. — Թմբուկ :
Յ. Մ. ՀԱՅԵԱՆ. — Մեծ Պահէ :
ԴՊՈՒՄ. — Սուարէ տանսան, մէմնուն օլուրուն սէն Տէ
վարսան :
Պ. ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ. — Նկարներ :
Ազգային լուրեր :

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻՆ ԵՏՔԸ

—
Խ Ո Հ Ե Ր

Հիմայ որ Բարեկենդանի տենդուտ զբոսանքները
բոլորովին վերջացած են, ու եկած է խնքնամփոփ
մոտածման ժամանակը, կը կարծենք թէ յարմար ա-
տենն է ընթերցողին հետ խորհրդածելու տարիին այդ
խել խոլ մէկ բանի օրերուն նշանակութեանը վրայ :

Նախ եւ առաջ պէտք է ըսենք թէ բնաւ համա-
մատ չենք այն ինքնակոչ փիլիսոփամներուն, որոնք
Բարեկենդանի զուարճութիւնները վնասակար, կամ
զոնէ անպէտ, կը համարին մարդուն համար, Դատա-
պարտելով հանդերձ բարոյականի հակառակ շուայ-
տութիւնները, որոնք կը գործուին Բարեկենդանի
պատրուակու, (թէեւ, ըսենք անցողակի, շուայտ-
ները, ցոփուհիները անպակաս են ամենօրեայ կեան-
քի մէջ), եւ իրաւունք տալով հանդերձ առողջաբան-

ներուն՝ որոնք անզգոյց զուարճասէրները կը պախա-
րակեն, իրենց առողջութիւնը վրայ տայերնուն հա-
մար, հարկ է սակայն ըսենք թէ զրօսանքը, ծիծաղը
պէտք մըն է մարդուս։ Ծանօթ հրապարակագիր մը
կ'ըսէր անցեալ օր. — «Ճատ խնդալը անխորհուրդ
մարդու մը յառկանիշն է, բայց պէտք է զիտնալ թէ
բնաւ չխնդախն ալ նենզամութեան յայտարար նշանն
է։ մարդ մը որ զորկ է խնդալու կարողութենէն, եւ
կամ ի հարկին կրնայ զսպել իր խնդալու փափաքը,
մարդկային ընկերութեան դէմ ատելութիւն ունեցող
մը կամ զոնէ մարդկութեան քէն ընող մէկը միայն
կրնայ ըլլալ։ Այդպիսին եթէ մարդկային ընկերութեան
եւ նոյն խէլ իր անձին վնասակար տարր մը չէ, ա-
պահով եղիք որ անօգուտ, ապարդիւն մէկն է ան-
պահնառ» :

Անկարելի է ուրանալ այս խօսքերուն ստուգու-
թիւնը։ Զուարճանալը, զրօսանքն ալ հոգեկան մէկ
պէտքն է մարդուս։ Առանց ասոր կը խանզարուի մեր
բարոյական հաւասարակշռութիւնը։ Որպէս զի անհատ
մը, իր ընտրած ասպարէզին մէջ, կարող ըլլայ ան-
նըկուն եւ անփառ կերպով յառաջդիմել, պէտք է
մերթ ընդ մերթ պահ մը թուլնայ իր լարուած ուշադ-
րութիւնը, եւ իր սովորական մտազբաղումներէն բո-
լորովին տարբեր բանով մը ժամանակ անցընէ։ Ճիշդ
այն ուղեւորին նման, որ անծայր, անսահման անս-
պատի մը մէջ ճամբորդելու պահուն, պէտքը կը զզայ
զով, կանաչազարդ ովասիսի մը, կազդուրելու համար
իր խոնջած մարմինը, մարդ կեանքի դժնդակ ուղե-
ւորութեան երկար ասպարէզին մէջ զուարթ հանգ-
րուաններու պէտք ունի։ Բարեկենդանը այդ զուարթ
հանգրուաններէն մէկն է, եւ անհրաժեշտ է որ էն
լուրջ մարդն անզամ պահ մը կանգ առնէ հոն, զոնէ

կարճ ժամանակի մը համար, խել խոլ զրօսանքներու մէջ մոռնալու իր մտմտուքները:

Միայն թէ զուարճանալ գիտնալու է: Զրօսանքը՝ յիմարութիւնը չէ անպատճառ, եւ մանաւանդ անպատճառութիւնը չէ բնաւ: Մարդ կրնայ շատ զեղեցիկ կերպով զրօսնուլ, եւ միանգամայն էն խելահաս եւ էն սպարկեշտ մարդն ըլլալ: Դժբախտաբար մեր մէջ շատ սխալ կերպով հասկցուած է զրօսանքը, որ, աս մեր բարքերուն մէջ, զրեթէ հոմանիշը եղած է անբարոյութեան: Անբարոյութիւն, այն, շատ մը սուարէներ, ուր ամէն բան նկատողութեան կ'առնուի, բաց ի ընտանեկան պատիւէն ու պարկեշտութենէն: Անբարոյութիւն՝ խաղամոլութիւնը, որ այնքան ճարակած է հայ-լայվական սրահներու մէջ (հոս Հայ բառը թէ հայերէն նշանակութեամբ պէտք է առնել եւ թէ անզիփերէն (բարձր) խմասով): Անբարոյութիւն՝ պարահանդէսները, ուր զրեթէ միշտ խայտակութիւնը մեծ բաժին ունի, եւայն եւայլն:

Յաւալի է ըսկել թէ ասոնք են մեր երկսեռ երիտասարդներուն նախատիրած զրօսանքները: Յաւալի, կ'ըսենք, ոչ միայն որովհետեւ ասոնք ըստ ինքեան շատ գէշ հետեւանքներ կրնան ունենալ բարքի տեսակիտով, այլ մանաւանդ սա իրողութեան համար որ ասոնք արդիւնքն են աւելի տխրառիթ պատճառի մը:

«Յուցուր ինծի ընկերներդ, ու ես քեզի ըսկեմ թէ ինչ մարդ ես» ըսեր է խմասուաէրը: Ես կրնամ աւելցնել: «Ըսէ ինծի թէ ինչպէս կը զրօսնուս, ու ես քեզի ըսկեմ թէ որպիսի մէկն ես:» Զրօսանքը՝ մարդուս զարգացման, բաղաքակրթութեան աստիճանին, բարոյական մակարդակին յայտաբար նշանն է: Ասիկայ զրեթէ անսխալ կանոն մըն է: Կրնաք երեւակայել Փոքր Ասիոյ խորերէն նոր մայրաքաղաք հասնող գաւառացի անուս մէկը, որ ախորժի իւնիօն Ֆրանսէզի սրահին մէջ տրուած նուազահանդէսէն: Եւ փոխադարձաբար, կրնաք երեւակայել ականչը Վէրտիի եւ նոյն խոկ Վակնէրի հիասքանչ նուազներով լեցուած Բարիզեան նրբանաշակ զրօսսսէր մը, որ համ առնէ հովուական ակճորին (աօյնիկ) անստաշ ու միակերպ եղանակներէն, Այս բարդասութիւնը կարծենք լաւ կը բացատրէ ինչ որ ըսել կ'ուզինք: Մարդ կրնայ շատ բանի մէջ կեղծիք դնել, բայց երբ խնդիրը զրօսանքի ընտրութեան գայ, շատ անզամ անզիտակցաբար կը մատնէ իր ներքին արամադրութիւնը, բուն ե՛ալ: Եւ ուշադիր զնոսող մը, բարքերու ուստիմասիրող մը, կրնանք ըսել թէ ժողովուրդի մը զուարճանալու եղանակէն ամենէն աւելի խորապէս կարող կ'ըլլայ թափանցել անոր բուն կարագրին:

Բազգատէ անզիփիացիին եւ ֆրանսացիին սիրական զրօսանքները, եւ ասիկայ շատ զեղեցիկ կերպով կը բացատրէ այդ երկու մեծ ազգերուն կարագրի խորունկարերութիւնը: Անզիփիացիին նախատիրած զրօսանքներուն էն զիսաւորներն են Ֆուրացոլը, Լոնթէ Անիսը, Քրիսէնը, եւ որիշ այնպիսի մարմանակըրթանքներ, որոնք մեծապէս կը նապատեն տոկուն, առնական, բաշարի նկարագիր մը տալու Սրբինի զաւակներուն: Խոկ Ֆրանսացիին, որ, բազգատմամբ Անզիփիացիին, շատ քիչ կարեւորութիւն կուտայ այդ տեսակ մարմանակըրթանքներու եւ ընդհանուր առմամբ վատառողջ զրօսանքներու մէջ կը վմտուէ իր հաճոյըրը, կրնանք ըսել թէ խիզախ, յանդուզն ձեռնարկներու մէջ նետուած է, Անկո-Մաքսոն ցեղին պատ կարող ազգերուն չափ յաջողութեամբ:

Բաղաքակիրթ ազգերու այս աչքի զարնող օրինակէն դառնալով մեր խեղճուկ միջավայրին, խորհող մը ստուգիւ տխրութեամբ պէտք է նշմարէ մեր զրօսանքներուն տափակութիւնը, որ առաել բան երբէք տափակ բարքերու բացայայտ նշանը եւ ապացոյցն է: Հետեւաբար, զաս մը հանելու համար այս մտածութիւններէն, կը փափաքէինք որ ժողովուրդը հոգ տանի մշակելու, ազնուացնելու դէպի հաճոյըրները, զուարճութիւնները ոնեցած իր ճաշակը, հակամիտութիւնը, եւ ախորժ զգայ օգտակար զրօսանքներէն, որոնցմէ են, օրինակի համար, ընտանեկան պարկեշտ համախմբումները, երաժշտութիւնը, մարմանակըրթանքը, զրօսուցիչ եւ միանգամայն հրահանգիչ խօսակցութիւնը (causerie) եւայլն: Զրօսանքներ, որոնք այսօր բաղաքակիրթ ազգերու զիսաւոր զուարճութիւններն են, եւ որոնց վերջինին մէջ մանաւանդ Ֆրանսացիները մեծ վարպետներ են:

* * *

Բարեկենդամի բազմազիմի զրօսանքներուն մէջ, դիմակը՝ տարբեր կարգի մտածումներ կը թելաղը մեզ:

Անշուշտ կը խորհիք թէ զիմակը բնութիւն ունի ծածկելու մարդուս ինքնութիւնը, երեւցնելու զայն այնպէս, ինչպէս որ չէ: Եւ ստուգիւ, Բարեկենդամի տասնեակ օրերուն մէջ, դիտելով դիմակաւորներու տարօրինակ երեւոյթը, անոնց խել խոլ պօռչտութերը, հազուածքը, նխատ ու կացը, ծայրայեղօրէն ծամածուած ու զաւեշտական դէմքերը, մարդ իրաւունք ունի մտածելու թէ իր նշմարած բազմութիւնը, տարւոյն մեացած օրերու մարդկութենէն բոլորովին տարբեր բան մըն է:

Բայց ես համամիտ չեմ այս կարծիքին, սի-

րելի լնմթերցող, ընդհակառակն ես կը կարծեմ թէ բուն մարդկութիւնը՝ Բարեկենդանի առթիւ երեւածն է, թուղթի կամ մետաքսի կոորդ շինուած դիմակը, փոխանակ ծածկելու մեր ինքնութիւնը, ընդհակառակն զոնէ տարին անգամ մը առիթ կուտայ մեզ արձակ համարձակ ի վեր հանելու մեր ներքին զգացումները, հակամիտութիւնները, մեր բուն եսը վերջապէս, զոր մեր ամենօրեայ կեանքին մէջ կ'աշխատէինք ծածկել կեղծաւոր համեստութեան մը քողին տակ:

Դիմանկը: Բայց բուն դիմակը մեր ամէն օրուան դէմքն է: Ո՞րքան թաքուն զգացումներ կը պարտիենք համեստ դէմքի մը տակ. եւ բարեկամութեան կեղծաւոր երեւոյթին տակ, համակրութեան հաճոյակատար շեշտի մը մէջ, ի՞նչ թունալից, կճող, խայթող թշնամութիւն մը ունինք մեր բարեկամին, եւ նոյն խոկ մեր եկար նկատմամբ:

Այն, դիմակը, դիմակաւորը, բուն նկարն է, ըսենք ծաղրանկարն է մարդկութեան. եւ պէտք է զիտնալ թէ ծաղրանկարը՝ զիծերու կոշտ ներդաշնակութեան մը մէջ՝ շատ աւելի յատկանշական եղանակով մը ի վեր կը հանէ նկարազրի մը բոլոր ծաղրելի մանրանանութիւնները:

Երբ դիմակ մը կ'անցընենք մեր երեսը, սովորականէն տարբեր կերպով երեւալու համար ուրիշներուն, պէտք է զիտնալ թէ մեր ամէն օրուան ըրածէն տարբեր բան մը չենք ըներ: Ամէն օր ալ միթէ անշահախմղութեան, պարկեշտութեան, ազնուութեան, վեհանձուութեան դիմակը չէ որ կը զնենք մեր երեսին: Բարեկենդանի դիմակին եւ մեր ամէն օրուան դիմակին միշտ տարբերութիւնը սա է որ, Բարեկենդանի առթիւ հակամիտութիւն մը ունինք սովորականէն աւելի գեղեցիկ երեւալու: Աւաղ, չենք ջանար զեղեցիկ, ազնիւ, վեհանձն ըլլալ, այլ մեր միակ հոգն է այնպէս երեւալ: Եւ յետոյ, երկու դիմակներուն մէկ տարբերութիւնն ալ սա է որ, Բարեկենդանի դիմակը շատ թափանցիկ է, եւ կրնանք ի պահանջել հարկին վերցնել զայն դիմակաւորին երեսէն, ու ճանչնալ բուն մարդը: Դժբախտաբար այսպէս չէ սովորական դիմակին համար. աւաղ, շատ թանձր է այն, չսփազանց անթափանց. եւ շատ դժուար է, չըսեմ անկարելի, վերցնել զայն մեր բարեկամին երեսէն

Այն, դիմանկ, միշտ եւ ամէն կողմ. դիմանկ, մեր ընտանեկան բարեկրուն, ու մեր առեւտրական կեանքին մէջ: Դիմանկ, մեր անհատական եւ . . . ներքին զործերուն մէջ:

Երբ վերջնապէս Բարեկենդանի դիմակները վերցան մեր երեսներէն, արդեօք այդ թուղթէ դիմակներուն հետ, վերցուեցան այս վերջին դիմակներն ալ, ԶԱՐՄԱՅՔ ԴՊԻՐ

ՀԻՒԱՆՌԱՆՈՑԻ ՆՈՒԱԳԱՀԱՆԴԷՍԻՆ ՇՈՒՐՋԸ

Դիմանկը արդէն թէ ես լուրջ գրութիւններէ շատ չեմ ախորդիր, փցուն վէճէ խոյս կուտամ բոլորովին: Ես կը սիրեմ ինսպալ եւ ինսպացնել: Օրինակի համար, փոխանակ դրելու լրջորէն թէ և Ազգային Հիւանդանոցին ի նպաստ կազմակերպուած նուագահանդէսին յաջողութիւնը ինչո՞ւ կը վերագրուի տիկիններու աշխատութեան, մինչդեռ ժողովուրդին զրագանէն եւած 800 ոսկիինն է այդ յաջողութիւնը, ես կը գրեմ, իիչ մը աւելի լրջորէն. — Ազգ: Հիւանդանոցի պատսպարեալները՝ անկեա'լ, ծե'ր, անգամալո'յծ, հիւանդ, յիմա'ր, ապուշ, շոշո'րդ, (քեզի չեմ, վրա'գ չառնես, ես մարզը իր գրածներէն չեմ գատեր), վերջապէս ասոնք ամենքը խօսք մէկ ըրած, գեղեցիկ առաւոտ մը, (այս ձմեռ ունեցանք), Հաստատութեան ընդգարձակ պարակինն մէջ պար մը բոլորելով, տնօրէնը եւ պաշտօնէութիւնը իրենց մէջ տեղը առին, եւ բազկատարած, աչքերնին երկինք ուղած, փարայ, փարայ, առաջ, առաջ, աղաղակեցին: Եւ ահա՛ Փետր. Տի կիրակի օրը ժամը 7½ին երկինքն 800 ոսկի տեղաց այդ Հաստատութեան վրաց: Իրաց այս կլոր ու գեղին հրաշքին առջեւ ի՞նչ ծառայութիւնը մատուցին ինսամակալունիները որ 800 ոսկիին յաջողութիւնը անոնց կը վերագրուի. Իրաց այս կլոր ու գեղին հրաշքին առջեւ ի՞նչ յոգնութիւն յանձն առին Հոգաբարձունիները որ անոնց կը վերագրուի 800 ոսկի յաջողութիւնը. Իրաց այս կլոր ու գեղին հրաշքին առջեւ ի՞նչ գաղափար յացան եւ ի՞նչ մասնակցութիւն ունեցան Հոմ-Սքուլի ազնուասիրտ շրջանաւարառունիները, որ անոնց կը վերագրուի 800 ոսկի յաջողութիւնը. Վերջապէս իրաց այս կլոր ու գեղին հրաշքագործութեան առջեւ իւնիօն Ֆրանսէզիկ՝ յանուն մարդասիրութեան տրամադրած սրահը ի՞նչ օգուտ ունեցաւ որ զովեստ ու չորրակալութիւնը կը շուշուռի: Զէ՞ մի որ հասարակութիւնը, ժողովուրդը պահ մը երկինք համարձաւ, եւ անկէ ցնծաց այդ 800 փալլուն կլորիկ եւ գեղին ոսկիները, սքանչացած պատսպարեալներու այն դաշտային պարահանդէսէն: Ուրեմն ե'տ տուէք ձեզի վերագրուած յաջողութիւնը, ո'վ Խնամակալունի տիկիններ, որ ի սէր հաղար պատսպարեալներու, ամէն ջանք ու ձիգ չինայցիք ժողովուրդին հանգստութեանը համար. Ետ տուէք, կ'ըսեմ, եւ զուէք, ձեզ վերագրուած յաջողութիւնը, ո'վ Հոգաբարձունիր, որ փիշեր եւ ցորեկ կը աքնիք կը քրտնիք հազար անկեալ պատսպարեալներ խընամելու համար: Ե'տ տուէք, կը պօստամ, ձեզ վերագրուած յաջողութիւնը, ո'վ Հոմ-Սքուլի շրջանաւարառունիներ, որ ի գութ հաւզար պատսպարեալներու ձեր մասնակցութիւնը չզլացաք նուագահանդէսին փայլը աւելցնելու համար: Եւ զուէն, ո'վ Վարչութիւնդ իւնիօն

Ֆրանսէզի, ետ տուր քեզ շուայլուած չորհակալութիւնը, դու որ ձրիաբար եւ ազնուաբար քու սրահներդ Հայ ժողովուրդին արամադրութեան նիրգիւ զրիլ յանուն հազար պատսպարեալնեքու:

Ժողովուրդը . . . ժողովուրդը իր դրամը տուաւ պատսպարեալներուն, իր գոհունակութիւնը, չորհակալութիւնը եւ սքանչացումը յայտնելով այդ նպատակին համար յոդնող, աշխատող, մասնակցող ամէն անհատներուն, եւ ազգային թերթերը իրենց պարտականութիւնը կատարեցին երբ ժողովուրդին թարգմանը եղան, հրապարակաւ յայտնելով անոր՝ այսինքն ժողովուրդին չորհակալութիւնը:

Ն.

ՆՈՒԹԱՐ ՓԱՇԱՅԻ ԿԵԱՆՔԻՆ

Նուպար փաշայի անուան շուրջը՝ խմբագիրները մէջ-մէկ կենսագիր կտրեցան. գրողները՝ մէն մի կլուողներ գարձան, մանաւանդ համբաւեալ կոտակը շուրն իյնալէն ի վեր:

Հանգուցելոյն հարսաւութեանը համար՝ որչափ որ լրագրական կարծիքներն իրենց եկեղիներն ունեցան, նոյնպէս այդ անուանի Հայուն յատկանշանական մակդիր մը, ափառոս մը տալու համար ալ՝ համազգային խմբագիրներն իրենց մէջ չհամաձայնեցան:

Ամեն. Օրմաննեան Ս. Պատրիարքը՝ հոգեհանգստեան օրը «ընտրելագոյն ազգայնոց մէջ ընտրելագոյնը» կոչեց զայն: Եւրոպական մամուլը՝ «Արեւելքի էն մեծ դիւանագէտներէն մին» նկատեց: Ումանք՝ Ալբեւելքի Քալուր տիտղոսը տուին: Սրանեարտ՝ «Եգիպտական հայրենասէր» անուանեց: Սըր Ալֆրէտ Միլնը՝ յանձին նուպարի՝ «մեծ տաղանդ մը» ներկայացուց զմայլմամբ: Այլք՝ Կլասուղոնէ աւելի հեռատես գտան Սոււտանի գործոց նը-կատմամբ: Եգիպտական խառն դատարաններուն վերաքննիչ Ատեանին նախագահնը՝ Ս. Մոփիս Պէլէ՝ «Եգիպտական հայրենասէր» անուանեց: Սըր Ալֆրէտ Միլնը՝ յանձին նուպարի՝ «մեծ տաղանդ մը» ներկայացուց զմայլմամբ: Այլք՝ Կլասուղոնէ աւելի հեռատես գտան Սոււտանի գործոց նը-կատմամբ: Եգիպտական խառն դատարաններուն վերաքննիչ Ատեանին նախագահնը՝ Ս. Մոփիս Պէլէ՝ «Եգիպտական հայրենասէր» անուանեց: Արեւ. Մամուլ՝ «Մեհնական անուան մ'էր երբեմն» ըստ: Գրասէր-Ատոմ՝ «Առաքել-Նուպար-Շահնազարեան վարժարանին հիմնագիրն» հռչակեց: Զարմացր Դպիր ալ ձերիշէի մէջ Ս. Մինկոսի հետ բազգաւութեան դրաւ զինքը: Ումանք՝ «Դիւանագէտ էր» ըսին, այլք՝ «Վերանորոգի» յորջորջեցին: Վերջապէս, որչափ մարդիկ այնչափ կարծիք: Սա՛ իրաւէ որ, Եւրոպացիք՝ ընդհանրապէս՝ դիւանագիտական ասպարէզին մէջ զնուպար փաշա «Վարպետորդի-Հայը» անուանած են, ի՞նչ կ'ուզեն թող ըսին: Նուպար փաշա այլ եւս պատմութեան կը վերաբերի: Անոր փատաբանը, գերեզմանէն անզին, իր անբարբառ գործերն եւ առաքինութիւնները պիտի ըլլան:

Իսկ մեք, իբրեւ կենսագիր, մինչեւ ցարդ լոեցինք: Չուզեցինք աճապարել, տակաւին կանխահաս նկատելով կարծիք յայտնել այդպիսի մեծ անձնաւորութեան մը նկատմամբ:

Կուգանք ամենէն վերջը յայտարարել թէ, մենք ալ մեր զրիչը սրելով, ձեռնարկած ենք մեծանուն Հայ դիւանագէտին «Լիտկատար կենսագրութիւնը» պատրաստելու: Սակայն յառաջակայ ուխտագնացութեանս դարձին վերապահած եմ զայն ի լոյս ընծայել: Միայն առայժմ, քանի մը մանրագէտեր ի լոյս պիտի ընծայեմ ևսուպար փաշայի կեանքէն, իբրեւ նմոյշ մը՝ մեր առաջադրեալ կենսագրական աշխատասիրութեան:

* * *

Նուպար փաշա՝ իր Ազգն ու Եկեղեցին հաւասարապէս սիրող մ'էր: Կը յարգէր ոչ միայն Հայ Եկեղեցականը, այլեւ նոյն իսկ զպիրները եւ Եկեղեցւոյն ժամակոչչը: Եւ երբ մէկը տրամադրուէր ասոնց գէմ բան մը ընկել, չէր թողուր, չէր հանդուրմեր, առարկելով թէ՝ «Անոնք Աստուծոյ տոնն սպասաւորներն ու պաշտօնեաներն են», Միայն բացառութիւն եղած է Ս. Համբարձման տօնի օր՝ ուղղորութիւն է որ, Եզիպատոսի Առաջնորդները՝ Աղեքսանդրիոյ Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցին երթալով կը պատրագին: Այդ օրը, յետ ժամերգութեանց, հանգ. Տ. Գարբիէլ հպիսկոպոսը՝ սեղանի հրաւիրուած է եղեր քաղաքին մեծամեծներէն միոյն տունը, իւ այդ միջոցին՝ Վանեցի Գրիգոր վարզապետի մը պաշտպանութեանը համար, միջաղէպ մը տեղի ունեցած է, զոր ժամանակակիցներ կը յիշեն:

* * *

Օտարազգի Եկեղեցականներն ալ կը յարգէր ու կը վարձատրէր նուպար փաշա: Մանաւանդ երբ մէկն իւրին զրածոն մը մատուցանէր իր գիտցած լեզուովը, բուռերով ոսկի կուտար:

Օր մը իսեղկատակ մէկուն պնակ մը արծաթ դրամ նուիրած էր: Նուէրընկալը՝ սրախօսութեամբ մը՝ կը հասկընէ թէ, «Սովորութիւն չունի փիլաւը առանց զերսէի ուտելու»:

Ճարտարամիտ փաշան կը թափանցէ ու կը հասկնայ առարկուին ոգւոյն, եւ արգէն տուած արծաթ դրամներուն վրայ՝ բուռ մ'ալ անդիմական ոսկի կը նետէ:

* * *

Մեծանուն դիւանագէտը՝ թէեւ աշաֆրանիս մի պետական անձնաւորութիւն էր, սակայն չստ համոք կը զգար աշաբուրքա նիստ ու կացէն եւ շարժմունքէն: Գոյն կը մնար, երբ մէկը՝ իր ձեռքը շառաչածայն համբռուէր, մանաւանդ տարին երկու անգամ, խթումի երեկոյները եկեղեցին դուրս ելած ատենները:

* * *

Նուպար փաշա՝ ընտանեսէր եւ որդեսէր էր: Բայց իր ամենէն տկար կողմը՝ պզափկ աղջիկն էր:

Ֆրանսացի մայրապետները՝ նուպար փաշայի սոյն տկարութիւնը կանխաւ սերտելով, անոր սիրական զաւկին: Օրիորդ Զիպայի (ապա Տիկին Տիգրան-Ապրօ փա-

շա)՝ մի գեղատիպ լուսանկարը գանցվա ձեռագործի վրայ հիւսած էին խիստ նրբութեամբ եւ ճարտարութեամբ:

Նախարարապետ փաշան ընթրիքի վրայ եղած աստեն՝ երեք մայրապետներ այդ ասեղնագործութեամբ պատրաստուած գեղանկարը կը տանին կը ներկայացնեն:

Նորին Բարձրութիւնը, ըստ որում շատ կը սիրէր իր սիրասունները, նա մասնաւանդ ողբացեալ Զիպան, ուստի սեղանը ձգելով վեր կ'ելլէ, եւ երեք թուղթ գրելով, երեքն ալ զատ զատ մէյմէկ բաժակներու վրայ կը դնէ, եւ քաղաքավարութեամբ կը հրամցունէ յիշեալ մայրապետներուն:

Կուահեցի՞ր, ընթերցո՞ղ, թէ այդ անակնկալ թղթերը պարզ խալի թղթեր չէին, այլ 10,000 ական ֆրանգնոց չէին:

* * *

Փաշան՝ իր ընտանիկան տեսութեան մէջ շատ անուշ էր: Բայց իրեւ զիւանապէտ, կարի զգուշաւոր, ու ոչքարեկամ կը ձեւանար նոյն իսկ իր ամենամտերիմ կարծուածներուն համար:

Ի դէպս եւ յանդէպս կը բարկանար: Անզամ մը Գահիրէի Առաջնորդարանը կ'այցելէ: Բայտ սովորութեան, Առաջնորդարանի Եազուա-Գավազը սուրճ պատրաստով կը հրամցնէ Բարձր: Փաշային:

Սուրճը բերողին սաստիկ կը բարկանայ նորին Բարձրութիւնը, առարկելով թէ՝ «Ո՞վ քեզի հրամայեց սուրճ եփելու»:

Կը պատասխանուի թէ՝ «Առաջուց ի վեր սովորութիւն եղած է, հիւրերը մեծարել սուրճով, օշարակով, եւալն»:

Փաշան զզածուելով, մտերմաբար կը յայտարարէ թէ, «Ձեզի ո՞վ ըստ թէ ես այս տեղի հիւրն եմ: Ընդհակառակն՝ ես այս տեղի մարդը չե՞մ նկատուիր»:

Ա. 8. ԱՅՎԱԶԵԱՆ

(Մեացեալը յաջորդով)

ՀԱՌ ՀԱՌ ՀԱՌ

Առ Հազար

Բարեւ, զիրուկ փիլիսոփաս: Տես, քեզի ի սրտէ սիրող բարեկամուհիդ, կուրծք տալով պատասխանիդ մէջ երեցած սպանական տեղատարափին, նորէն կուզայ ծնրալիր համբուրել շքապատիւ որտէնկոմիդ բէշերը՝ որուն անզուգական ամբողջութիւնը՝ Եազումիին զուռնայովը կ'իմացնես թէ՝ երեք կլորիկ ոսկիներու եղած է (սօլանը գաչա՝ վէրիյօրլար): Բարով հադնիս դեռատի գիրուկս, այլ կը խրատեմ քեզ բարեկամաբար որ ամզգուշութեամբ սովորական մէջիկիդ՝ ֆասուլեալին՝ ձէժը վրադ չկաթեցնես, զի գիտեմ որ քիչ մը չօլիվազ ես: — Ներեցէք, լեզուս փոխեցի, բայց ստիպեցիր զիս յիշելու առածը թէ: «Իառնուիներու առջեւ մարդարիտ չի նետուիր»: Ուստի պիտի ջանամ Օգաէնի ոճով պաշտպանել դատս:

ԱՌԻ . . . (կ'աղաչեմ այս իմ սիրական ախիս մի զը-

պիր, անցեալ անկատար բարեկամս, զի սա սրտէս ոլացաւ): Թեզ կը սիրէի ու դեռ կը սիրեմ շարունակ: Անհոգութեան հետեւանքով կամ սիրական մախառնան շատ ուանելով, գիրնալդ կ'իմացնես ինձ: այդ աւետիսը պարծանք մը պիտի ըլլար ինձի, եթէ չափազանցութեան վախը չունենայի, թէ՝ երբ աստիճանաւորեալ պարանոցդ գրկելու յատուկ օձիկիդ թիւը զէրօի համնի . . . հըմ . . . (?) օրիորդի մը չվայելեր, բայց պիտի ըսեմ: հողագործին լուծը քեզ շատ պիտի նեղէ: կը ցաւիմ, զգուշացիր: Արդ չափաւոր կեր, չափաւոր յանի ու շատ մի ծանրանար թուիրէ ըլ խածանուրիւնիդ վրայ, որուն մի քանի մասերը կարգացի թերթերուն մէջ: ատոնք քեզ կ'աւրեն, թօնթօչս, ալուոր տղաս, թօմպուլիկո, խառակէօս . . . պիւլպիւլս:

Հազարս, անհամբեր շհաւերով, անուղղակի հարցումներ կ'ընես ինձ: աղջիկ թէ մանչ ըլլալու վրայ կը վարանիս: Կ'ըսեմ քեզի ով ըլլալս, երբ հաճիս ձեռքիդ փալախանը ու գաւազանը վար զնել, հանել կէս գաղիացիդ եւ ունկնդրել ինձի, երբ քառակուսի սեղանէն հեռու կը գտնուիս: Եթէ իրօք տեղեակ ես իմ աղայական, սալօղական եւայն եւայն կեանքիս, ինչո՞ւ կը վարանիս ո՞ր սեռին վերաբերելուս վրայ, մահչ եմ թէ աղջիկ, ճգնաւո՞ր եմ թէ հանած վարած: Քանի որ զիս մօտէն կը հանչնաս, վար առ դիմակս: Բարեգենդանը անցաւ, մի կարծեր որ կը վախնամ, մենք կնիկ ենք, գիտե՛ս եա, մարգուն թօիլու կը խօթենք, վերջէն կը զջաս . . . : Եթէ անհամբերութիւնդ քեզ շատ կը նեղէ, առ սա եւեսուն փարան, իջիր կամուրջ, չոգենաւ նստէ, անցիր իւսկիւտար, շիտակ բռնէ գնա (եթէ անվախութեանդ վրայ գաղափար չունենայի, ապուրարախուճի Մուշօնը պիտի յանձնարաբէի որ հետ զար), ինատիյէ ելիր, ու հոն հարցուր Քաղինօնին. կարծուկ Եզովիսոս մըն է որ կոկիկ գինեառու մը ունի — կարծեմ պիտի յիշես —, կանչէ քովիկդ, աղուոր տիւզէն շիշ մը ուզէ, — առ սա քառասուն փարան ալ եթէ մանրուք չունիս, վերջէն հաշիւը կը տեսնանք —: Երրորդ կուլիդ քովդ կանչէ մարգուկը, հանէ գրապանէդ մեր սիրելի Շաղիկը, կարդա անոր իմ նամակս, կարգա՝ քուկդ ալ, ու Տերտիկշմիշ եղիր, օղլում, Քաղինօնին հետ խորհրդակցէ ու երկուքնիդ քրտնաթոր աշխատեցէք իմ հախէս զալու համար: չէ նէ սանկ կ'ընեմ, նանկ կ'ընեմներու մէթալիք տայինէ իւսկիւտարի ծախսիք վճարելու երեք սասնոցին անգամ չէի տիրանար:

Քանի որ ստանց սեռս յարգելու անպատուել կ'ուղեցէք, տեղը ըրեր է . . . :

Գիշեր բարի:

Դուանդապուլ

Վ. Փ.

Եթէ կուզէք ԱՌՈՂՋ ԵՒ ԵՐԿԱՐ ԱՊՐԻԼ
Կարգացէք ՏՕՔԹ. ՏԱՂԱԽԱՐԵԱՆԻ ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆԻ:

ԳԱԼՈՒՅԻՆ ԿԵԱՆՔԵ

ՄԱՆՈՆ ԵՒ ԿԱՐՈՆ

Ամէն օր երբ ցորեկուան ճաշի համար զպրոցէն տուն կը դառնայինք, կը տեսնէինք թորոս իմմին, որ մտազբաղ մարդու մը պէս արագ կը քալէր. եւ երբ մեզ տեսնէր, ապուշ ապուշ կը նայէր քիչ մը, եւ յետոյ քրքիջ մը արձակելով ճամբան կը շարունակէր:

Բարեկեցիկ ընտանեաց մը մէկ հատիկ աղջիկն էր Մաննօն, նոնի հասակով, սեւ աչքերով եւ գաւառացիի բնական գեղեցկութեամբ, 17 տարին թեւակոխած էր, այն տարիքը որ աղջկանց եռուզեղումի ժամանակն է: Մաննօն բաւական ժամանակէ ի վեր համակրած էր Կարոնի, իրենց զրացի մէկ երիտասարդին, որ իր տոնական առողջ կազմուածքովը, անկեղծ եւ արտայայտիչ նայուածքովը ներգործած էր իրեն վրայ:

Մայրը կառենով այդ բանը, զգացուցած էր աղջկանը թէ անկարելի էր իր այդ փափաքին իրականանալը, վասն զի Կարօնից բնտանիքը ցեղային ատելութիւն ունէին իրենց ընտանեաց նկատմամբ, եւ իր հայրը անտարակոյս արգելք պիտի ըլլար այդ բանին: Հարկաւ հետաքրքիր էք իմանալու թէ ի՞նչ է այդ ցեղային ատելութեան պատճառը: Գաւառներու մէջ զեղային գործերու կարգադրութեան ժամանակ, պզակի անհամաձայնութենէ հակասութիւն կը ծագի երկու ընտանեաց մէջ, հակասութիւն մը որ որդոց յորդի կը տեսէ:

Սիա այգպիսի հակառակութիւն մ'էր նաեւ որ կը տիրէր Մաննօնց եւ Կարօնց ընտանեաց մէջ: Բայց բուռն եւ անկեղծ սէրը այգպիսի նկատումներ չունի:

Մաննօն օրերով հալ ու մաշ կ'ըլլար. թէեւ կարօն անտարբեր չէր իրեն նկատմամբ, եւ պատասխանած էր իր սիրոյն, բայց հայրը . . . :

Մաննօն, իր մէկ հատիկ աղջկան, այս հոգեկան աննախանձելի վիճակը շատ յուզեց մօրը սիրալ, որ երկար բարսկ մտածելով, իր միջամտութեան վայրկեանն, հասած սեպեց: Ա'լ իր ամուսոյն պիտի առաջարկէր այս բանը, ամէն պատահականութիւն աչքը առնելով: Եւ իրաւամբ, օր մը կերակուրէն վերջը ամէն բան պատմեց իր ամուսոյն: Այս պատմութիւնն ըրածին պէս կրակ կտրեցաւ թորոս իմմին, եւ աղջիկը պատժելու համար շաբաթ մը ամբողջ սենեակի մը մէջ փակեց զայն: Օրը մէկ անգամ հազիւ կտոր մը հաց եւ գաւաթ մ'ալ ջուր կուտար անոր. կինը ի զուր կ'աղայէր, կը պաղատէր. թորոս իմմին անդրդուելի կը մնար: Յետոյ երբ շաբաթը լրացաւ, սենեակէն գուրս հանեց եւ սպառնացաւ անոր, ըսելով. «Կը սատկեցունեմ քեզ, երբ մէկ մ'ալ իմանամ որ այդ տղուն վրայ կը մատանս»:

Տասնեւհինք օր անցած էր: Թորոս իմմին գործի առթիւ մօտակայ գիւղ մը գացած էր, եւ երեկոյին ալ չպիտի վերագառնար, Մաննօն պատեհ առիթ սեպելով զայս, լուր զրկեց Կարօնին որ իրենց գետեղերքի պարտէզին պատին տակը գայ խօսակցելու: Թորոս իմմին իր գործը շուտ աւարտելով գիւղ կը վերագառնար: Որովհետեւ

իրենց պարտէզն ալ ճամբուն վրայ էր, պարտէզ մտաւ եւ սկսաւ հոն հոս պտղալի: Փարուն էր, զետը յորդած էր եւ անեղագոչ կը յառաջանար: Թորոս իմմին ցանկապատին վրայ եկաւ որ այդ հոսանքը դիտէ: Մէկ մ'ալ ի՞նչ տեսնէ: Մաննօն ու Կարօ ցանկապատին տակը իրարու քով նստած անո՛ւ անո՛ւ շ կը խօսակցէին, մէկմէկու ձեռքէ բռնած: Թորոս իմմին ինքնիրմէն ելաւ. Շան սատակներ » գոչեց, եւ զէպի անոնց նստած կողմը սկսաւ վազել: Ա'լ անտնալու չէր զար, պէտք էր վերջնական որոշումը տալ: Մաննօն յիշեց հօրը զինքը սատկեցնելու սպառնալիքը, եւ անմիջապէս նստած տեղէն ելլելով, վազեց զէպի ի գետը եւ անոր մէջը նետեցաւ: Կարօի յուզումը սահման չունէր. նոյն վայրկենին ինքն ալ որոշումը տուաւ, եւ Մաննօնին ետևէն ջուրը նետուելով հասաւ անոր: Բայց զետը յորդած էր: Կոհակները սպառնալիք էին: վայրկեան մը միայն երկութքը մէկ ջուրին երեսը ելան իրարու փարած: Վերջին գիրկընդիմութիւնն էր այդ: Ահեղանոս զետը քշեց տարաւ երկուքն ալ դէպի ի յարինականութեան սնդունքը:

Այդ օրէն ի վեր չատ տարիներ անցած էին, եւ թորոս իմմին, որ այս գէպքին վրայ նոյն վայրկենին խոկ տպուշ դարձած էր, ամէն օր ամառ թէ ձմեռ, չնայելով կիզիչ տաքին կամ ձիւնին ու փուքին, ցորեկուան այդ ժամուն մեղի կը հանդիպէր, ու քիչ մը ապո՛ւշ ապո՛ւշ նայելէն վերջը, քրքիջ մը կ'արձակէր, ու իր ճամբան կը շարունակէր կ'երթար գետին եղերքը, ճիշտ այն տեղը, ուր երկու անմեղներ զո՞ն զնացած էին նախապաշարումի: Ապուշ եւ անգիտակ կ'սպասէր քառորդի մը չափ, թերեւս կը յուսա՞ր որ անոնք պիտի վերագառնային: Եւ յետոյ արագաքայլ քալելով գիւղ կը վերադառնար:

Ս. ՄԵԾԱՑՈՒՔ

ԹԱՐԲՈՒԿ

Ականջ զրէք, ո՞վ Մաղիկի ընթերցողներ, Մուսա է որ պիտի խօսի, 18 երկար, շա՞տ երկար, ծանր, շա՞տ ծանր գարուններու բեռան տակ կուզիկը անկած, աւանդական ցուալը ու թեզպիհը ձեռքքը. մտիկ ըրէք, որովհետեւ ժամանակը սուլ է, թանկ է, արծաթ է, ոսկի է, արամանոց է Մուսախո համար, որուն թմբուկ անունը կուտանք պիխապար արարածներս:

Մտիկ ըրէք ուրեմն, ահա պիտի խօսի. բայց սա Ն. շտապաւ ո՞ւր կը մտցնէ մեզ, մենք մեր Ազգ. վարժարանն անգամ հազիւ ուրեմն մտած ենք, ուր Բնական խեղճ Գիտութիւնը, ոտքերը՝ նողկալի գրիչներու սարսափելիք հարուածներուն տակ՝ զէպի ի երկինք անկած է. յիշե՞նք նաեւ Տնտեսագիտութիւնը որ երկու տարի է ի վեր հոգին աւանդեց, ու մինչեւ այսօր տակաւին խողճին վրայ քար մը զնող չկայ. չմոռնանք նաեւ Կրօնքը, որ նախատինքներու չղիմանալով գարոցին կից եկեղեցին ապաստանած է. ըսի՞նք, Ն., ըսե՞նք. մինչեւ ե՞րբ, մենք ալ զպրոց ունինք, բայց տակաւին շատ մը գաղտնիքներ կը պահենք. հրապարակը չե՞նք ձգեր: Օրինակի համար մեր

մէջ կը մնան փայտին ըրած գործերը, այն օրհնեալ փայտին որ զրախաէն յատուկ մեր զպրոցին համար իջած է . որպէս զի այն որ աղայի մը ողին հետ խօսի անոր գլուխը կը կզմեն, ձեռքը կոտրին, ու տակաւին կէտ կէտ կէտ : Հասկնա՞ր, ո՞վ անդազնապահ ն., մեզի պէս զաղունիք պահել սորվէ, որպէս զի վայդ չտան : Հիմակ մտիկ ըրէք Թմբուկիս . . . : Բայց լուէ զուն ալ, Դույշումնեան, քու վլվուկդ ի՞նչ է . ինեղ Թմբուկի ապշան ի՞նչ ըրաւքեզի, որ միշշին բաներ թող չես տար . ի՞նչ ընէ, Թմբուառ այրին ապիի պիտի . գործ կը գարճնէ . զրոդներուն պէս ոռոտով ժամանակ չանցըներ (Էլլար 600նոց գրախօմալը աղուորիկ մըն ալ ինձի գանար տէ) : Հերիք ալ կնկան պոչը բանես . թող տուր քիչ մը որ վաստկած փարան ուտէ . մենք ալ Պարտիզակի մէջ ունինք անանկ կնիկներ, գուցէ ատկից աւելի ճատը մայրիկներ, բայց օր մը բան մը գրա՞ծ ենք, եկեր ևս Թմբուկիս ճառը կը խանդարիս :

Լոռիթիւն . — Բայց սա Դդո՞ւմը ի՞նչ կ'ըսէ . զուն ո՞վ Դդում, լուէ, մեր գիւղին գդումը յարզի չէ, կովերուն կուտանք մենք անիկայ . ի՞նչ գործի մէջ ինկեր ես, եղին գաղտնիքները երեւան կը հանես . մենք ալ այդ տեսակ տեսարաններ ունինք, աղայի հը՝ ը՛ը՛ը՛, մենծ աղայի հը՝ ը՛ը՛ը՛, յախաճիի, պախալի, չախալի . բայց մեզի կը պահենք, որպէս զի մեզի ալ բան մը մնացած ըլլայ . Հասկցա՞ր, Դդում . սա նայէ հըլիէ, ի՞նչ անարժէք բան, եկեր է տէ 18 տարուան Թմբուկիս ճայնը կ'արգիէտ . ո՞վ Դդում, լուէ, ապա թէ ոչ մեր Նէնէին անէծքներովը կը ճաթեցնեմ քեզ :

Ա՛լ բաւական է քիչ մըն ալ Թմբուկիս մտիկ ըրէք . ճանըմ, հիւակ պիտի պօռացնէք զիս : «Ես իմ Թմբուկս . . . » Սուս եղիք պէ, սա ի՞նչ անհամբեր էք, 5 վայրիեան չէ՞ք կրնար սպասել : Ո՞վ Տիշէկ, զո՞ւն ուսկի՞ց եկեր գլուխ կ'ուսեցնես, ա՞խ վայրիեան մը ձեռքս տային քեզ, նայէ ի՞նչ կ'ընէի . ինեղ մարզը տուն տեղ պիտի պահէ, հարկաւ քու ակուագ, միւսին լեզուն, անոր ականջը, եւ այն աւրշտէ պիտի, որպէս զի գործ ըլլայ . մենք Պարտիզակիքս նայէ հեֆիմներուն բան կ'ըսե՞նք, որոնք մէկ թուղթ մը գրելով 2 յեյրէց կը զարնեն, մէկին նայերը անկել կուտան, միւսին աչքերը առիքը կը ձկնն, անգամ մ'ալ ձայնդ չելլայ, գուշտ պիշան կը խօթես հա՞ . . . :

Մնաք բարով Ծաղիկ եւ ընթերցող : Վա՛խ, Թմբուկիս մեկնելուն պատճառ եղաք, մէյ մըն ալ ի՞նչպէս պիտի բերեմ . աւա՛ղ ստակ չունիմ որ ձի վարձեմ : Ա՛լ ասկից ետքը կակոս, փիլան, գրստը, ես, դուն ալ ազատ գործեցէք . ի՞նչ կ'ուղէք ըրէք . բայց վրանիդ չեմ թողուր ես ատիկայ : Դուն ալ հիմայ ժամանա՞կն էր, ո՞վ Հազար, (ա՞խ հատ մ'ըլլար աը ուտէի), տո բանաստեղծութիւնը օրթան ձգեցիր . գուցէ ինեղ Թմբուկս ալ տղուոր ուտանաւոր մը արտասանէր :

(Պարտիզակ)

Փիերինք

ՄԵԾ ՊԱՀՔ

Մարդուս կեանքը, ծննդենէն մինչեւ մեռնիլը, բազմահիւս երազ մըն է, որ մանուած է խինդով, վիշտով, երգով, սուզով եւ յիշտակներով, եւ որուն կը սատարեն՝ կաղանդ, Ծնունդ, Զատիկ, Տաղաւարներն ու բազմաթիւ Բարեկենդաններ . միայն թէ այդ Բարեկենդաններուն մէջէն Մեծ Բարեկենդաններուն՝ Օրացոյցերնիս Բուն Բարեկենդան ըսել սովորած են, իրը թէ միւսները կեղծ եւ յնածու ըլլային : Մեծ սխալ մ'է այս : Ա. Յակոբայ, Ա. Մարգարիտի եւ այլ բարեկենդաններուն ալ զուարձասէրներ կ'ուտեն, կը խմնն ու կը շուայտանան . ինչպէս որ հին Յոյները, տարին անգամ մը Աստղկան տաճարը կ'երթալին, եւ գինովնարով ցոփուենաց հետ կայթելով եկհօլիկ . . . կը պօռային : Թէեւ հիմայ հիմնայտակ եղած են այդ դիցաբանական տաճարներ, բայց անոնց տեղ՝ միայն Բերայի մէջ կանգնուած են Սրլանտափի, Լը Պօնի, եւայլն նման ճաշարտներ, բազմաթիւ շքեղ երիսրյաններ, ընդարձակ գարեջրատուններ եւ ի մէջ այրոց Օսկենի թատրոն-պարասրանը, ուր անցեալ Ծարաթ գիշերութնէ մինչեւ երեքշաբթի գիշեր՝ ինչպէս կ'ըսէին մեր նախահարք՝ արեղաններն անգամ անվարտ գացին, կայթեցին, պարեցին եւ Ալլահի պօռացին, թարթմանաբար, հետեւելով հին դարերէ մնացած զինովներու այս բնազդին :

Անցաւ այս երազը . . . արթնցա՞նք . . . ո՛չ :

Ալժմ որ մեծ պահոց մէջ ինք, ամէն մարդ իր հոգւոյն փրկութիւնը պիտի մտածէ, եւ Բարեկենդաննի մէջ գործած մեղքերնուս թողութեան պիտի աշխատինք . մանաւանդ տիկնայք, որոնց համար՝ ծաշու ժամերգութիւնը մեծ դիւրութիւն կ'ընծայք կուտակուած մեղքերնուս քաւութեան, եթէ աղօթեն . բայց ափոս՞ս որ բամբասանքէ ժամանակ չեն գտներ աղօթելու, որով փոխանակ թողութիւն գտնելու, մեղք մեղքի վրայ կը բարգուի .

Այս ըսածներուս իրը օրինակ, հետեւեալ խօսակցութիւնը մէջ բերենք :

Անցեալ Զորեջալաթի, առաջին ծաշու ժամերգութեան, զեռ եկեղեցին չսկսած Մայր եկեղեցւոյ մէջ, տիկնանց եւ օրիորդներու բազմութիւն մը, զատ զատ խումբեր կազմած կը շաղակրատէին . իրը թէ իրենց տան մէջ մտերմական տեսութեան մը զրազած են :

Ամպիոնին տակը զումարուած խմբակի մը նորեկ տիկին մը մօտենալով, մտերմարար ըսաւ .

— Բարեւ ձեզ, հոտ պլորուեր ի՞նչ կը խօրաթուիք կոր նայիմ :

— Վո՞ւ աշկդ խաղա, Լուսիա, պիրտէն պիրէ չըճանցայ տէ, ո՞վ է կ'ըսէմ . թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, քա տա ի՞նչէ՞նի միւս ես կապեր :

Գոռսէս չզրի տէ անկէց է :

— Աս գոռսէի պան չէ, քուրուկ, չելլա՛ս ծոյւուիս, քա՛ :

— Բէք թօհափ ես Սլէմ տուտու . ատտար վրայ եւ կա՞ծ եմ, Հինթոս հանըմ :

— Ե՞յ մաշալահ, առջի պէս չես . երկու ամիս առաջ քիզ տեսնողը ասօր չճաշնար :

— Ե՞յ հա, չէնէներս իրար անցած պան մըն էի ա-

Ա. ԳՈԼԵՍԵՐի հեղինակած Շեւա Ա. եւ Բ. հատորներն, «Տարրական Զեւագիտութիւն»ը, «Զափատեարցն» . ի՞նչպէս նաեւ Զեւագիտութեան վերաբերող ամէն տեսակ պիտոյքներ կը ծախուին, Թարագճըլար փողոց թիւ 49 Հիւսարանը, ուր մասնաւոր զասախօսութիւն եւս կ'ընէ փափողաց :

մա, պէրէքէթ Տոքթէօր * * * եանին իլաճներուն, բէք եարամիշ եղաւ:

— Քա ատոր համար ըսին քի, Մարգրիտ հանրմին ախճիկանը նշանուեր է տէի ամա, Ա. Սէրգիսին ծան մը չելաւ:

— Ըսել է քի, տառցած ֆիկուռաներէն խապար չէք:

— Քա չէ՛ . . . ըսին բոլոր խօսակիցները, Լուսիա հանըմին բոլորտիքը հետաքրքրանօք ոլորտելով:

— Քա ատ ախճի՛կը, մէյէր Պէյօղլու ֆրէնկ սիրող մը ունի եղեր . . . :

— Վո՞ւ չէ, տիւշմանի խօսք է, մի հաւտար: տահա նէլէր, ախճիկը շիտկէ շիտակ բէնձիրէն պիլէ ելած չունի, ատ մինչեւ Պէյօղլուները ընտո՞ր կացեր է:

— Դուն ի՞նչ կ'ըսես կոր, Հինթոս հանըմ, սուրը ըսածիդ հիմայ խաչը ծոցէն կ'եղայ կոր, խապա՞ր ես . . . :

— Մարյիկ, մարյիկ, Պիստոսէնց կիւլիւնեան նայէ, ի՞նչ խցյախ կանանչ կոօն ֆիստան մըն է հագեր:

— Աման ախճի՛կ . . . կիւլիւնեադ ունենաս, ըրահաթ չես թողուր օր լափրտը մտիկ ընեմ:

— Մարգրիտ հանըմը գիտէ՞ եղեր ախճկանը ֆրէնկ գորթէ մը ունենալը:

— Զիյտէի ըսեր է, ինչ կիտնամ, սատանան առնէ մեղքը ամա, ախճկանը ֆրէնկ սիրող մը ունենալը բէք աղէկ գիտեմ, մանչուն խրկած գօրթէի մէքթուաները՝ ընտոր է եղեր չիյտեմ, տօքթօրին ծառքը ինկեր է, մէկիկ մէկիկ ինծի կարգաց, եռումուրճախը, ան ինչե՞նի լեզուներ թափեր է քի:

— Կ'ըսես ամա, քուրուկ, հիմակու ախճիկներն ալ պաշխա թիւրլիւ պան մըն են եղեր, կիտուն ենք կ'ըսեն, խաղք ու պատառին պաները կ'ընեն:

— Տահա ինչե՛ր, ինչե՛ր, աչմա գութուեու, սէյլէթմէք քէօթիւյիւ . քա ես ի՞նչ եմ կեցեր, ալէվին օճախին վրայ խալուրմա զրեր էի . մինչօք հիմայ տակը չառաւ նէ շատ պան:

— Քա ասանկ օրով մի՞ս պիտի ուտես:

— Ինծի համար չէ քուրուկ, տօքթօրը պաքի կերակուր պիրանը չդներ,

— Ատ տօքթօրը, կերակուրը ծեր տո՞ւնը կ'ուտէ:

— Նէ՞ մինախիգէթ, սանկ այտա երլատ պիր կալու ըլլայ նէ, թիւրլիւ մը պան կտնուի տէի . . . հէմէն ելլամ երթամ:

— Քիչ մըն ալ կեցիր գուն ալ, տահա Տէր Ամենակալը շնչյաւ:

— Անոր լմալուն նայիմ նէ, անդին խալուրմայիս տարին կը լմնայ, մնաք բարով, ըսելով Լուսիա հանըմը մեկնեցաւ եկեղեցին:

Լուսիա հանըմը հազիւ թէ մեկնած էր, անոր ետեւէն Ալէմ տուառու սկսաւ խալուրմայի:

— Հեռուներ ըլլայ, ընտո՞ր ալ կ'ընեն. հիմայ սա Լուսիային պիրնին կէլիչէն պէլլի է քի, ատ տօքթօրը զապթ ըրեր նստեր է:

— Ախտէր Ակորին կնիկէն զատուելուն սէրի սէպէս պը ան չէ՞ր:

— Մեղայ դուք ալ, ի՞նչ ընէ կնիկը, մարդ մարդանք չունի:

— Հանտիկ ալ է եռումուրճախը:

— Ասանկ հալխուն կիւլ տամլասի ախճիկները արունը կը մտնան զայէր:

— Աման Բրաբիօն հանըմ . . . էր օլ պաշ եար ըսեր են, հիմայ ամէն մարդ իրեն չըխարին կը նայի կոր:

— Հինթոս հանըմ, սա մաղթանքնի Հայր Սուրբին ետին կեցողը, Սողոմէին հարսը չէ:

— Քա ատոր էրկանը համար բէք տաժան մարդ է կ'ըսեն կոր:

— Աշկի՞ս կ'երեւայ, թեւը կապեր, ճիտէն իրէք մահրմայով մը կախեր է:

— Եղած խաղքութիները չիմացա՞ք . . . :

— Քա ի՞նչ խաղքութին:

— Պարկենդանին կիրակին, էրիկը կ'ըսէ քի, սա գիշեր չպիտի կամ. կնիկը ինչ կ'ընէ չըներ, կեսուրը կանուխ մը կը պառկցունէ. անկէ իշէմէջի Սեղմոսին տըղուն հետ Պէյօղլու օտո՞ւն ըսին ինչ ըսին, պալօգ մը կայ եղեր, կ'եղան հոն կ'երթան:

— Ախճիկնութեանը զաթը ատ մանչուն հետ քիչ մը քի՞չ զրցուեցան:

— Քա լախըրտըն մի կտրեր օր, ինչ է եղեր նէ հասկնանք:

— Իշտէ ատ մանչուն հետ ատ տեղը աղուոր ճիւմապիւշ մը կ'ընեն. առտուան գէմ կանուխ, Կէտիկ-փաւշա կը տառնան, եօխուշին կլուխը առապայէն կ'իշնան, մանչը կը զատուի կ'երթայ, հարսը տուն կ'երթայ, դըռուանը պանիքը ուսուլով մը կը հանէ քի գուռը պանայ, կղպանքը չզառնար. ներսէն սիւրկիւն զրուած է եղեր:

— Քա վո՞ւ, հիմայ խեղքիս կուգայ:

— Հապա՞ս, քա հիմայ ի՞նչ ընէ, ուր երթայ. Վընտոր ըլլայ նէ կեսուրոջս ուռաւ մը կը կըլեցունեմ» կ'ըսէ, դուռ կը զարնէ. գուռն է կը պացուի. քա դէմը ո՞վ ելլայ նէ կը հաւնիք:

— Վախնամ էրիկը:

— Թախ կլխուն զարկիր. «քա աս ո՞ւրկէ կուգաս կոր» կ'ըսէ. կէնճին չէնէները կը պանուի, ճուղապ չիրնար տար. ասոր վրայ էրիկը հարսը ներս կ'առնէ, եէյափր Ալլան, անանկ քէօթէկ մը կը քաշէ օր կէնճին թեւը կը կոտրի. պէրէքէթ բաթըրտըյէն տրացիները կը հասնին, կնիկը էրկանը ծառքէն կ'ազառեն. էրթէսին օրը էրիկը առապա մը անելուն պէս, հարսը կը պանէ մօրը տունը կը խաւրէ:

— Ի՞նչ երեսով ելեր ժամ է եկեր. շիտակը ես ըլլամ նէ կետիներուն տակը կ'ասնիմ:

— Հնտո՞ր ալ կ'ընեն քուրուկ, լախըրտըն ըրիր նէ էզաներս տողալ պաշլայեց . . . քա աս ի՞նչ է . . . ժամը կը պարզուի կոր. ելլամ երթամ, հիմայ ուր է նէ տղաքը կուգան, մնաք բարով:

— Քա՛ կեցիր, պարապար երթանք. ես ալ քիչ մը Սիմային պիտի հանտպիմ:

«կերջապէս», մեր բարեպաշտունի ախճիները այսպէս ջերմեռանդաբար իրենց աղօթքը՝ եկեղեցւոյ աւարտումէն յետոյ աւարտելէ վիրջը, մի առ մի մեկնեցան . . . հայտէ եկեղեցին ըսենք:

ՍՈՒԱՐԷ ՏԱՆՍԱՆ
ՄԷՄՆՈՒՆ ՕԼՈՒՐՍՈՒՆ ՍԷՆՏԷ ՎԱՐՍԱՆ

(Նարունակութիւն թիւ 133էն եւ լեռջ)

Վերջապէս Ռէճինա տու տուն համոզուելով . . . շանքերնան եւ շանքերնանիները սալօն տարաւ . մատանիներն ու մատագէները մէկմէկու նայելով սկսան խնդալ . ասդին մատագէները ասջի իրիկուրնէ պատրաստուած իրենց անլամէներուն թեւը մտած ըլլալով, Ռէճինա տուտու սալօնէն վար իջաւ :

— Ծօ' կղըմէս, պու ագշամքի էթտիքլէրինի պէճնտի՞ն :

— Պէնիմ զապահաթըմ վա՞ր մը, տուտու . թինոտան էյի չալըյօրլար, պիր եօխարը զուլախ քօ :

— Ծօ', էյր լագըրտըյա ճէվապ վէրմէզլէր, թէրապիյէսի'զ :

— Նէ՛ կիւճէնիյօն, սո՞ւս մը տուրայըն :

— Շիմտի պէնի տիյնէ, քիէրտէ պէօյիւք թէփսինին իշնտէ չէրպէթլէրի պէն հազըրլամրշըմ . եօգարտա մուզիկանըն սէսի քէսիլտիյի կիպի, սէն օ թէփսիյի ալ սալօնա կէթիր, ամա տիգաթթ էթ, կէնէ պիր չէյ գըրմայասըն :

— Սէն հէչ եիւրէյինդի տիւքէթմէ, կէթ միսաֆիրէրին հանընտա չէօմէլ, նէյնէն :

— Սէնի կէօրէյիմ, կղըմէս, ըսելով սալօն մտաւ :

— Բէթրի, պու ագշամքի Փուփուլլա էթտիքլէրին իշին, լանսիէյի սէնին իլէ օյնամայաճայըմ :

— Խըսնէթ, պէնի զնարսըն :

— Միւսիւ էտմօն, պալանսէ' :

— Մեզայ, կէօրտի'ն, ազ տահա չաշըրածագալըմ :

— Պու աղշամ պամպաշկա հալլէր կէօրիյօրում :

— Ան ավան քաթր, մատագէլ :

— Պանա պագ, կֆիմի, նէ՞ օ, խոստովանա՞նք մը օլույօրսուն, զատրիլ մի օյնայօրսուն :

— Ամեա, նէ՞ հարայըմ, տալտըմ տա շարքրտըմ :

— Պունուն սէպէպինի պիլիրիմ, նէ՞ տէյիմ հէմէն, պարիթ օլտաըն Միքէ :

— Մարտտա մօտամ չըգաճագ, կէօրէնէքսին :

— Ան ավան տէս տէտիք, տույուլմա՞որ մը : Պու աղշամ նէ՞ օլուշունուզ պիլմէմ, վիրա պօզկունլուզ օլույօր :

Հանքերնային ձայնը վայրկեան մը կարելով, միր կղըմէս աղբարը, Ռէճինա տուտաւյէն առած հրամանին համեմտա, անուշի ափսէն առնելուն պէս շիտակ սալօն մտաւ :

Ռէճինա տուտու այս տեսնելուն պէս շուտով դիմաւորեց :

— Ծօ', հօգ տահա . տըշարը չըգ, հայվա՞ն, օյուն պիթմէտի . . . :

— Պու նիճէ՞ օյուն, աղնամայօն քի պէն . ճալզը քէսիլինձէ, ամոնըն, կէթիր աէմէտինդի :

— Պու նէ՞ գալըն գաֆալըսըն . ծօ' տահա գատրիլ պիթմէտի տէյօրում, աղնամայօ՞րսուն :

— Պու ախշամ պիլմէմ, եա պէն լախըրտը աղնաւ

մակոն, եա սէն տէտիզինի պիլմէյօն :

Սէն ժամանակ գատրիին երրորդ բարթին լմնցաւ եւ չորսրդն սկսաւ : Ռէճինա տուտաւն սալօնը տեսաւ որ մատմագէլ մը մինակ նսաեր է . սիրտը չնեղուի ըսելով քովը դնաց :

— Նիշի՞ն օյնամայօրսընըզ, մատմագէլ :

— Գավալիիէր հօգ, մատամ, պիր վագըթամն պէրի զօմ իլ քօ սուարէլէրտէ տիզզաթ էթմի՞չինիզ, գավալիիէլէրտէն զիհատէ տամա պուլունույօր . քիւչիւքիւյիւմտէ շաշըրը քարը քի հանչկը պիրինէ սէօզ վէրէյիմ տէյի :

— Հազզընըզ վար ամա, մատմագէլ, իշտէ Յուսեւիկ աղա օթուրույօր . իսթէրսէնիզ սէօյլէյիմ, օյնաեընըզ . . . :

— Լագըրտը իչիմիզտէ գալսըն, պապամըն ետչընտա գավալիէ իլէ օյնամատան իսէ, օյնամամագ տահա էյի տիր :

Սյա միջոցին վերջին կալօրը խաղացողներուն շունչը կորելով վերջ տուին : Ասդին Ռէճինա տուտուն իր աղըկանը կիւսիին ըսաւ :

— Կղըմէսէ սէօյլէ, տէտիկիմի կէթիրիմի :

Մատմուագէլ կիւսի, մօրը ըրած հրամանին վրայ, սալօնին դռնէն աճապարանօք դուրս ելած միջոցին, անուշի ափսէն ձեռքը բանած կղըմէսին զարնուելով, բուլոր գաւաթները կոտրեցան, եւ մատմագէլ կիւսիին շըրջազգեստը վերէն ի վար անուշ եղաւ :

Ռէճինա տուտուն, այս կոտրտութներուն ձայնը լոււլով դուրս գազեց :

— Քա՛ վո՞ւ . . . շիմտի չըլարըրըրըմ . . . :

— Քէօր օլ, նէմէն, ֆիսթանըմըն երլը պիթմափ . քա ամա պու պիր տէյիլ իթի տէյիլ :

— Պէնիմ զապահաթըմ վա՞ր մը, սէն խոթիւմէ տիւ շախւն :

— Ճէնչնէմ օլ շունտան :

— Էօյլէ օլունճա բարամը վէր զիտէրիմ :

— Պիր բարա վէրմէյէնէյիմ, զըրալզըն տէօքափւյին էլվէրմէտի զայէր : Քա պէնիմի իթի թանէ կիւզէլիմ ֆիսթանլարըմ պիր բարալըդ օլտու, օնու տէմէ՞զսին :

— Պագ տուտու, սանզա տէյիմ, պէն էօնճէ պուրաեա կէլիմտէ, այտա պէշ մէճիտիյէնէ բազար էթափիմ, էօյլէ լամպայլա, պարտազլա, ֆէստանլա էօտէշէմէն :

— Սէնի հայզան, սինի, տահա եիւզիւ տէ վար տա լազըրտը էտիեօր . շիմտի կիտէնէկսին պու էվտէն :

— Պէն ճըլարըրմատըմ, կէճէլէյին նէ՞րէյէ զիտէրիմ, Օնդի թիւնիւ պու զատար եախըն մը պէլէյօն :

Նոյն միջոցին կոմիտաս աղան ալ, խնդրին ի՞նչ ըլլալը հասկնալու համար դուրս եղաւ :

— Պու նէ՞ հալ պու աղշամ, նէ՞ վար պէօյլէ պիլմէմ . լամպա գըրըլաը, գահվէ ֆինճանլարը էօյլէ, շիմտի տէ կիւզէլիմ պարտագ թազըմը բարչա բարչա օլմուշ, պէն պէօյլէ սուարէտէն վազ կէչտիմ :

— Աէպէպի պինթիւն շու կղըմէս ափր :

— Պաթէրիմօն շանիտ օլուն քի, տէալինլէրի եալն, զիւչիւք մատմագէլի զէօրտիւնդիւ, պու ախշամ ինատընա պանզա ճարրըլըզ տուրտու :

— Տէֆ օլ շունտան . . . սէնին զարարընտան պաշ-
գա պիր չէլին եօդ :

— Պաւարմնսըզ ճէննէթ օլմազ, նէննէն, պաշխա
ուշաղ կէլինձէ, արթըլս պիր չէյ զբրմա՞զ մը սանըթօն :

— Գըրար զըրմազ, սէնտէն սօրմազլար, տէֆ օլ
շունտան, արթըլ զըրմէթին պու գատար արը :

— Ղըսմէթ զալմայըննա, խըզմէթ տէ զալմազ, ը-
սելով մեր կը զըմէս աղբարը առաւ քալեց :

Մատազէլ կիւսի, հագուստաներուն բոլորովին աղ-
տանելուն չափազանց նեղանալով իր սենեակը քաշուեցաւ .
ասղին թէ ճինտ տուտուն, հիւրերուն սիրազ չկոտրելու
համար, ձեռքէն եկածը ետ չթողուց : Բայց բնական է
որ հիւրերուն սիրազ նեղանալով, մէկիկ մէկիկ կծիկը
դրին :

Մեր Ազմօտէն, երբ սուարէն վրայ իր կարծիքը
հարցուցինք, սապէս պատասխանեց .

Սուարէ տանսան,

Մէմնոն օլուրսուն ոէն տէ վարսան :

ԴՐԱԽՄ

Ն Կ Ա Բ Ն Ե Բ

Տիկինը . — Մարիամ, շուտ հոս եկուր . . .

— Հրամեցէք հանըմ :

— Դուն բնաւ ամօթ ըսած բանը չունի՞ս :

— Յանցա՞նքս, հանըմ . . .

— Աւկէ մեծ յանցա՞նք . . . (?) : Ո՞ւր է առջեւի
գոզնոցդ (! ! !) : Քեզի հրաման տուի որ բաղնիք եր-
թաս, ե՛լ գլուխս նստէ՞ ըսի . . . չո՛ւտ, ժամանակ չան-
ցուցած հագուստներդ ծրարէ ու դոնէն դուրս ելիր :

Պոավօ', մատամ . . .

* * *

Դալաթիս հանգերձի վաճառատունէ մը յաճախորդ
մը գնած հագուստին ծրարը առնելով դուրս ելած պո-
տուն, խանութպանը կ'առաջարկէ աշակերտին պախշիշ
մը տոտ :

— Հէ՞, կը բացադանչէ երկրորդը . կարծեմ գնած
հագուստիս դրամը վճարեցի ամբողջ, այդ պախշիշ ը-
սածդ ի՞նչ բան է :

— Ինչպէս որ սովորութիւն է . . .

— Երաւունք ունիք, բայց ես 21 տարի է արհետ-
տովս կը զբաղիմ, տակաւին 21 բարա այդ պախշիշ ը-
սած բանին արժանացած չեմ :

— Արհեստնի՞դ :

— Դագաղավաճառ . . .

* * *

Սիրոը երած նշանած մը :

— Ըսէ՛ տեսնեմ, Սիրոնոյշ, եթէ այսպէս շուտով
զիս երեսէ ձգելով, խօսքս մտիկ չպիտի ընէիր, ինչո՞ւ
համար յանձն առիր ձեռքդ ինձի տալու :

— Նշանած օրերնուս ի վեր ամէն առաջարկներուս

գլուխ խոնարհեցնելով, ամէն բան յանձն առնելուդ հա-
մար :

Գինետան մէջ :

— Բաւտկան է ա՛լ, Բարթող աղա, վազ անցայ քու-
տուած ստակէդ, (գինետաններուն մէջ մօսքրալը մէկ
հատ մարդ կը զտնուի եղեր այս առաջարկը ընող), տուն
գնա՞ս, ալ ժամանակը սնցած է, զուն ա՛լ յէնք չնորհք
գինովցած ես :

— Ի՞նչ . . . ինձի գինո՞վ կը կարծես կոր . . . ուս բե-
րանս ցուցուր, հատ մ'ալ իմերով պիտի երթամ:

* *

— Էրանի՛կ հանըմ, աղջիկդ Տօղոու Եօլը շապիս-
ճիի քո՞վ գրեր ես :

— Հա՛, ամա քուրուկ, թօյ ճանիկ ըլլալուն, եր-
թալ գալու համար ճամբան մինտկ կը վախնայ կոր եղեր :

— Հոգ մի ընիր, քանի մ'օրէն, տնոր ալ աչքերը
բացուելով, երբալգալու համար ընկեր մը կը ճարէ ի-
րեն (?) :

— Կո՞կ, վար վազէ . հոտ մը կայ վարը, ճէյէրը ե-
րէցա՞ւ, ի՞նչ եղաւ :

— Ի՞նչ կ'ուզէ նէ ըլլայ, զուն ամէն օր իմ ճիյէրս
կ'երես կոր . այսօր ալ ես քու երկու փարանոց ճիյէրդ ե-
րեմ նէ ի՞նչ կը լայ :

Պարահանդէսին մէջ :

— Զիօսի՞ս, Լեւոնիկս, ինչո՞ւ լոեցիր . . .

— Օ՛ֆ . . . Պէտրորիկ, օ՛ֆ . . . ի՞նչ խօսիմ . կը մը-
տածեմ կոր թէ՝ ի՞նչ խելքով պիտի ամունացած ըլլամ
գալ տարի, ու քեզի հետ չպիտի զտնուիմ հոս :

— Ինչո՞ւ, չէ՞ . . .

— Ըսինք ես՝, ուրիշի մը հետ պիտի ամունանամ :

— Այդ է նէ բան մը չէ . զիտցած ըլլաս, ես ար-
դէն ամունացած եմ :

* *

Տան մը դռան առաջ :

— Ճանըմ սիւտճի, պու կիւնլէրտէ սիւտիւնիւ բէք
պօզտուն, թագսիմ սույզուն պէնդէլօր :

— Նէ՞ տէյօրսուն, մատամա . . . քէշկէմ թագսիմ սու-
յուն օլա . . . պիր գաչ սէնէտէն պէրու, բիացատա ատը
գալըպ, քէնտիսի զայդ օլտու :

Երկու նշանածներ :

— Ի՞նչպէս, օրիորդ, այս գիշերուան ըրած պտոյտ-
նիս հաճելի թուեցա՞ւ ձեզ . . .

— Անտարակո՞յս . . . մինչեւ այսօր ուրիշներու հետ
ըսած պտոյտներէս ամենէն աղուորը ու զուարճալին ե-
ղաւ :

Պ. ԳՈՒՅՈՒՄՃԵՑ

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Վ.Ա.Ն.Ա.Ց ԿԱՐՈՏԵԱԼՆԵՐԸ

Սերվերի մէջ գոհութեամբ կը կարդանք թէ Կայսերական Կառավարութիւնը բարեհաճած է երեք հաղար ոսկիի նպաստ մը զբկել վան, առեղոյն կարօտեալներուն բաշխելու համար ձեռամբ տեղական Յանձնաժողովն, որ կազմուած է Վակմ. Կուսակալին նախագահութեամբ։

— Ս. Հայրապետն ալ էջմիածնէ 15,000 բուրլի դըրկեր է Վանայ կարօտեալներուն իրեւ հացագին։

— Պ. Զանցեանցի կողմէն ալ 2000 բուրլի դըրկուած է նոյն կարօտեալներուն բաշխուելու համար։

— Կէտիկ-փաշայի Թաղ. Խորհուրդը Երկուշաբթի օրը Ս. Պատրիարք Հօր յանձնեց 4210 զբուշի գումար մը, որ թաղին եկեղեցւոյն մէջ հաւաքուած է ի նպաստ զաւացի կարօտեալներու։

— Հայ-Հռովմէական Պատրիարքանին հերեւումք. — Հայ-Հռովմէականաց Պատրիարքանին կողմէ օրաթերթերու հաղորդուած պաշտօնական գրութիւն մը կը հերքէ թերթերու մէջ հրատարակուած այն տեղեկութիւնը, թէ Վանայ դաւանափոխ հայերը Մայրենի Եկեղեցւոյ զիրկը վերապանալ սկսած են, եւ կ'աւելցնէ. «Վանէն Կաթողիկոսարան հասած երկու ամենածիշդ հեռագիրներէ կ'իմացուի թէ վերայիշեալ լուրերը ոչ միայն սխալ եւ անծիշդ են, այլ թէ անցեալ Հինգչարթի օր, Փետր. 25, Վանայ քաղաքին մէջ Կաթողիկոսի հասարակութեան խուռան բազմութեան ներկայութեամբ նոր ազօթարանի մը բացման հանդէսն եւ աւուր պատշաճի եկեղեցական պաշտօն կատարուեր է»։

Հասան ենք թէ Ազգ. Պատրիարքարանը հեռագրով բացարութիւն ուղելով Վանայ Առաջն. Տեղապահ Տ. Ստեփան Ծ. Վահեան Ծ. Վ. Ա. Աղապատեանէ, պիտի փութայ պաշտօնական յայտարարութեամբ մը բուն իրողութիւնը հասկցընել Հայ ժողովուրդին, որ սրտատրոփ անձկութեամբ կը հետհեւի Վանայ կրօնափոխական լուրերուն։



Այս տարի էջմիածնայ մէջ պիտի կատարուի Գէռոգեան Ճեմարանի հաստատութեան 25 ամեակը, Այս առթիւ նոյն Ճեմարանի հաստատութեան զիհաւոր սատարողներէ մին, Տ. Վահրամ Սրբազն Մանկունի, պատրաստած է Ճեմարանի հաստատութեան Պատմութիւնը, որ Յորելեանի հանդէսին օրը պիտի բաշխուի հանդիսականաց։

Նոյն զործին մէջ երախտագիտութեամբ կը յիշուի թէ, հանգուցեալ Գէորգ Դ. Կաթողիկոսի՝ ժամանակին Մեծ Եպարքոս Ալի փաշաի ըրած միջամտութեան վրայ, Կայս. Կառավարութիւնը 1000 ոսկոյ արժողութեամբ 1000 հատ գերան նուշերած է Սօղանլը անտառներէն, եւ այս կերպով ստարած է Ճեմարանի կառուցման։

— Յարութիւն էֆ. Մէրեէմգուլի, որ կուրծքի հիւանդութիւն ունէր, անցեալ Ռւբազն Երիկուն մեռաւ-

Բանկալթի իր բնակարանին մէջ։ Համգուցեալը հանրածանօթ գէմք մըն էր Պոլսոյ Ազգ. շրջանակներուն մէջ։ Պատրիարքարանի Ժողովներուն մէջ իր երթեմնի երկարամեայ մասնակութիւնը եւ Ատենապետութեան շրջանները իր հանրային կեանքին վլխաւոր պարագաներն են։ Վերջին տարիներս քաշուած կ'ապրէր, իր վրայ պահելով միայն Շիշլիի գերեզմանատան մասակարարութիւնը։

Հանգուցելոյն ևրայրը՝ Երուանդ էֆ. Մէրեէմգուլի, եւ քոյրը՝ այրի Տիկին Ն. Պոյածեան մայրաքաղաքու հասած ըլլալով Եւրոպայէ, յուղարկաւորութիւնը կը կատարուի վաղը։

— Ս. Հայրապետը այս անգամ ամուսնալուծութեան վճիռ տուած է տիկին Վիրզինէ Պատրիզպաննեանի, որ քամն տարիէ ի վեր բանուուած կ'ապրէր իր ամուսինէն, թագուոր էֆ. Պատրիզպաննեանէ։ Այս վճարն չնորդիւ տիկին Վիրզինէ կրցաւ Բարեկենդանի Հինգչարթի օրը նոր ամուսնութիւն մը կնքել։

— Ս. Հայրապետը նոյնպէս ամուսնալուծում վճռած է Միհրան եւ Մարի Անամով ամուսիններուն, որոնք այս կերպով պիտի կրնան նոր ամուսնութիւն կնքել։

— Գատըգիւղի Թաղ. Խորհուրդը եւ ազգայինները, անցեալ Եարաթ իրիկուն եւ Վիրակի յաջորդպար սեղան տուին ի պատիւ իրենց սիրեցեալ քարոզիչ Տ. Մէլքիսեդիկ Սրբազնին, որ ի մօտոյ կը մեկնի իզմիր, առաջնորդութեան պաշտօնին դլաւին անցնելու։

— Ամերիկան եւ Գերմանական Ռրբանոցներու մէջ պատասխարուող Հայ որբերու կրօնական գաստիարակութեան խնդրին նկատմամբ ևղած բանակցութիւններուն վրայ, նպաստաւոր կարգադրութիւն մը տեղի ունեցած է։ Այս կարգադրութիւնը ծանուցուած ըլլալով Պատրիարքարանի, անոր մասին մանրամասն տեղեկութիւնները յառաջիկային Պատրիարքարանի կողմէ Ազգ. թերթերուն պիտի հազրարդուն հրատարակուելու համար։

— Գատըգիւղի քահանայական դասը եւ Թաղ. Խորհուրդը թաղեցիններուն ինսդրանաց համաձայն Տ. Մէլքիսեդիկ Սրբազնի իզմիր ուղեւորութեան առթիւ խնդրեր են Պատրիարքարանի որ Եկուսաղեմայ Պատրիարքական Փոխանորդ Տ. Գէորգ Ապիկոսովու Երէցեան Մեծ Պահքի, Զատկի եւ յաջորդ տօնական օրերու մէջ տեղւոյն եկեղեցին քարոզիչ կարգուի։

— Գետարգար ԵՅԻ Բագրու մէջ թատերական շքեղ ներկայացում մը տրուեր է ի նպաստ Տիկին Միհրանոյչի, հանգիստականներու խուռան բազմութեան մը ներկայութեամբ։ Բաց ի մուտքի հասոյթէն օր 2000 բուպլիէն աւելի եղեր է, Տիկին Միհրանոյչ բազմաթիւ ընծաներ ստացեր է՝ 5000 բուպլիի արժողութեամբ։ Այս կերպով, երեկոյթին ընդհանուր հասոյթը 7000 բուպլին կ'անցնի, 700 ոսկի մէկ նպաստի ներկայացումէ։ Հայ գերասանուհիները հազուագիւտ կերպով ասանկ բաղդի մը կրնան հանգիստիւ։

— Գոհութեամբ կ'իմանանք թէ Դ. Կարգի Օսմանից Պատուանշան չնորդուած է Կայս. Կազարանի լամպածի Պետրոս էֆ. Մարկոսեանիւ։



ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Գ. ՏՊԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Յոլորովին բարեփախուած եւ կրթասպէս նոխացած
Յանձնաւարուած Ազգ. Կեդր. Վաշչութեան Ռւտումն. Խորհուրդն
եւ վաւերացած կ. Պօլսոյ Առ Եւթական Սենեկէն
ի Ն. ՏԻՒԶԵՆՃԵԱՆԵ

630 մեծաղիք երեսներէ բաղկացած ոյն ընտիր զոր-
ծը կը պարունակէ վաճառականութեան վերաբերեալ ամէն
կարեւոր գիտելիքները եւ օրէնքները . վիմտիպ եւ ապա-
զիր փոխանակալիքի , չէքի եւ տոմսակի իրական օրինակ-
ներ . տօմարակալութիւնը , կրկնատոմարը ընդարձակօրէն
բացարուած . զինաւոր ազգաց գրամմերը , կշիռները ,
չափերը , գամմիօի գիները , գրոշմատուքերը , եւայն ,
եւայլն : Պիտանի եւ օգատակար , գարոցներու , առեւարա-
կան ասպարէզին պատրաստուողներուն , եւ նոյն իսկ գոր-
ծի մարդոց համար . Գին կազմեալ օրինակին 23 գրու :

Է ՓԻ Ժ Ա Պ Լ

(ՄԻԱՅԵԱԼ ՆԱՀԱՆԳԱՅ)

ԱՇԽԱՐՀԻՍ ԷՆ ՀԶՕՐ ԿԵՆԱՑ ԱՊԱՅՈՎԱԳՐԱԿՈՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Երաշխաւորութեան դրամագույնն է

1 ՄԻԼԻԱՐ 227 ՄԻԼԻՈՆ ՖՐԱՆՔ

ՆԵՐԿԱՅԱԳՈՒՐԵԻ Կ. Պօլսոյ
ԳԱԾԱԿԱՆ Ա.Ա.ՏՈՒՏԵՎ.ՋԱՎԱՐ

ԳՐՊԱՆԻ ՅՈՒՇԱՏԵՏՐ ՕՐԱՑՈՅՑ 1899Ի

ՀԵՂԻՆԱԿԱԹԻՒՆ Զ. ԹՈՐՈՍԵԱՆ Էֆ. Ի.

Կը գտնուի Հալաթիա , Վրոյր եւ Ընկ. թղթալիման-
անոցը եւ Պոլիս Հայ գրատունները : Միակ կեղրուա-
տեղին Զ. Թորոսեան դրամուն , Պոլիս Վալիտէ իսան ,
Գիներն են , Դանեկան 24½ , 5 , 7½ , 12½ եւ 20 ըստ
տեսակի : Շատ զնողներու մեծ զեղչ : Նամակագրում
զրկողը Մադիկի Տնօրէնութենէն կրնայ ստանալ մէկ օ-
րինակ : Նախորդ ատրուանները 1 դահեկան : Հատին
բոսթի ծախքը 20 փարայ է :

ԳՐԱՏՈՒԻՆ Զ. ԹՈՐՈՍԵԱՆ

Զալիսագերլար , Վալիտէ խան

Բառգիրք Անգլ.-Հայ . Վ. Յակոբեան , գին քառ-
գոնէ 54 , ընտիր լաթկզմ. 60 , ընտիր թղթով 108 : Դա-
ւառական կարօս գարոցաց զեղչ 30 %:

Բառգիրք Հայ-Գաղղ. Յ. Տէմիրձիպաշեան , գրքին
ետեւը յատուկ անուանց բառզբերով . գին քառգոնէ 15 ,
լաթակազմ 17½ : Կարօս գարոցաց 30 % զեղչ :

Պէտք ունեցողներն ուղղակի գրատուն դիմել պարտին :

ՎԱՐՁՈՒ ԳՐՔԵՐ

Բաց ի հայ եւ հայատառ Տաճկերէն բազմաթիւ վէ-
տերէ , գրատուն մէջ կը գտնուին Հիւկոյի , Զոլայի , եւ
այլ բազմաթիւ երեւելի հեղինակաց գրքերը , հանդէմներ ,
ամէն տեսակ գասաղրքեր , մանկալարժական պատկերա-
զարդ գրքեր : Ուսուցիչք , ուսուցչունիք , գրասէրք կը
հրաւիրուին այցել եւ օգտուիլ առիթէն :

Թէ վաճառելի եւ թէ վարձու գրոց պայմանք մատ-
չելի են ամէն քսակի :

Գրատունը բաց է ամէն օր , եւ պատրաստ ամէն
ահսակ յանձնարարութիւն կատարելու , եթէ փոխարժէքը
կանխիկ է :

(Հաստմեալ յամին 1852)

ՏՔ. Ա. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ

ԱՄԵՐԻԿԵԱՆ - ԱՏԱՄՆԱԲՈՅՃՔ

Թիւ 396 , Մեծ-Փողոց Բերա

(Եանիր Գարեջատան վրայի յարկը , ճիշդ Զրպութնեանց ղեմ)

Կատարելագործեալ գործիքներու միջոցաւ ամե-
նասաստիկ ցաւած ակռաներն մէկ անզամեն կը լից-
ուին , ցաւով ղիմելու եւ բուժուած վերադառ-
նալու պայմանաւ :

Նորանար եղանակաւ , նուրբ , ճաշակաւոր եւ
զիմացկուն արհեստական ակռաներ կը պատրաստեն ,
յար եւ նման բնականի , ղիմի ձեւաւորութիւն
ըստ տարիի , ծամոնութիւնն , եւ նոյն իսկ գոր-
ծի մարդոց համար . Գին կազմեալ օրինակին 23 գրու :

Բերնի հիւանդութիւնք կատարելապէս կը
բուժուին , ինչպէս նաև թմրեցուցիչ զեղերու , եւ
ամենակատարելագործեալ աքցաններու միջոցաւ ա-
ռանց ցաւի ատամենահանութիւն :

Յ. Գ. Զմեռները կիրակի օրերն ալ , (մինչեւ
կէս օր) , ինչպէս նաև ամէն օր , (մինչեւ կէս զի-
շեր) հիւ ամու կ'ընդունին թերայի գործատեղին :

Ա Զ Դ



Այս անգում կը վաճառուին
մեծ ու փոքր քանակութեամբ
Ազգ. Հիւանդանոցի սեպա-
կան մաքսու դերձաններն
նուրիչ Միսրոպովիչի գրա-
մաննեակն օր է կ. Պօլիս Սուլ-
թան Համամ Իզմիրլի-Օզլու
խան թիւ 10 :

Այս առթիւ կը իմնդրուի
Արգոյ հասարակութենէն որ
փութան փորձել այս զերձաններն Փորձառու եւ մաս-
նագէտ անձինք հասատած են առաւելութիւնը հրապա-
րակի վրայ գտնուած առաջնակարգ դերձաններէն :

Փորձեցէք եւ անմիջապէս պիտի տեսնէք առաւե-
լութիւնը :

Եւ միանգամայն օգնած պիտի լինիք Ս. Փրկչի
Ազգ. Հիւանդանոցի հարիւրաւոր խեղճ եւ անկար պա-
տրապարելոց :

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ (ԿԱՆԻՍԻԿ)

ՀՊոլիս եւ Գաւառներ Տարեկան 50 , Վեցամս 25 , Եռամս 15 դր.
Օսման Երկիրներ 12 , 6 , 3 ժք

Դրամի տեղ բոսթայի բոլը ալ կ'ընդունուի Գաւառներէն :
Թղրաւարի ծախքը մեր վրայ :

ԾԱՂԻԿԻ Խմբագրութեան եւ Վաշչութեան վերաբերեալ ամէն
զրութիւն պէտք է ուղղուին Առ

ՄԱՐՏԻՐՈՍ ՏԼՈԲՄէՃԵԱՆ

ՏՆՈՐԵՆ ԾԱՂԻԿ ՇԱԲԱԹԱՐԵՐԻ

Ղալարիա , Նորառունեկան խան

Արտօնաւոր Ա. ՍԱԲԱՑԵԱՆ

ԴՐԱՄՈՒՆ Գ. ՊԱՂԱՍԼԵԱՆ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՎՈՒՄ

Սուլթան Համամ հաստէսի , թիւ 14

ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ Վ. ՄԻՆԱՍԵԱՆ

Կ. Պալիս , Սուլթան Համամ